

տեղը վրանի ձեռվ խանութներ ունէին, ու հոն ակնավաճառութիւն կընէին : Եկեղեցի մըն ալ շինած են սուրբ խաչ անունով . որ թէպէտ պըզտիկ է, բայց գեղեցիկ ճարտարապետութեամբ շինուած է, և իրեք սեղան ունի մարմարիոն քարերով շինած, քովն ալ պզտի ժամատուն մը :

Ուստի Հայաստանին նշանը :

Աջոր կամ երկրի կամ տէրութեմը մասնաւոր նշան ունենալը ամէն ազգաց մէջ ալ կայ, ու խիստ հին ու վորութիւն է : Աթենացւոց նշանն էր բու, թարակացւոցը մահ, կեղտացը թուր, հուոմայեցւոցը արծիւ, կարքեդոնացւոցը ձիու գլուխ, սաքսոնիացւոցը վազուկ ձի, հին փրուանկացը առիւծ, գոթացւոցը արջ. հայոցը արծիւ, և Առուբինեանց ատենը առիւծ : Հին ատեն ամէն ազգ ուզածին պէս կըփոփոխէր կամ կըզարդարէր իր նշանը . իսկ հիմակուան տէրութիւնները ինչ նշաններ որ առեր են՝ կըթանան միշտ անփոփոխ պահել, և ասոր համար մասնաւոր պաշտօնատէրներ ու ատեաններ ունին . զանազան կանոններ ալ կան նշան շինելու կամ ձեւացընելու վրայ, որ կնքաբանութիւնը կըսորվեցընէ, ու եւրոպացիք աս գիտութեանս՝ պլազմն կըսեն . գլխաւոր կանոններէն մէկն աս է որ նշանը որչափ կարելի է պարզ ըլլայ, ու ազգին կամ տէրութեանը և կամ երկրին յատկութիւնները խորհրդաւոր ու գիւրին կերպով մը հաս կըցընէ :

Արովչետե Առուսաստանի ամէն կուսակալութիւնները կամ նահանգներն ալ մէյմէկ նշան ունին, 1833ին Առուսաց տէրութիւնը հայաստանին

համար ալ նշան որոշեց՝ աս ձեռվ .

Ա . Ձուածե վահանի մը վ՝ գըլխաւոր բաժանմանը մէջ կապոյտ են . թակայով Ամսիս լեռան ձիւնապատ արծաթափայլ գլուխը՝ Ճերմակ ամպերու մէջ . լեռան ծայրն ալ՝ Այսի տապանը բոլոր ոսկի . յայտնի է որ ասով հայաստանին պատմական հնութեան ազնուածութիւնը կըհասկըցուի :

Բ . Ա հանին վարի կողմը երկուք բաժնուած ըլլալով, աջ կողմը կարմիր ենթակային վրայ հայոց արշակունի թագաւորներուն հին թագը կայ բարձր ու երկայն ձեռվ բոլոր ոսկի, թագին Ճակատը աստղ մը, ու չուս դին մարգրտով լեցուն, կապն ու ենթական կապոյտ . աս ձեր արշակունեաց հին դրամներէն առնուած է, և կընշանակէ հայաստանի հին ու անուանի թագաւորութիւնն որ ատենով ունեցեր է :

Գ . Զախ կողմը կանանչ ենթակայի վրայ Աջմիածնայ կաթուղիկէն՝ բոլոր արծրթէ, միայն գմբէթներն ու խաչերը ոսկիէ . ասով կիմացուի հայաստանի կրօնքը, և մասնաւոր կերպով հայկական նահանգին՝ դիրքը :

Դ . Ա երի բաժանման մէջ ոսկի ենթակայի վրայ Առուսի արծիւը, որ բունած է թէ վահանը և թէ անոր տակի բաժանմունքները, և բոլոր նշանին վրայ կեցած է կայսերական թագը :

Այնշանս հնարողն է Կամեմետը Տաշքով թագաւորական խորհրդականը, և կայսրը հաստատած է՝ որ 1833էն ետքը ան ըլլայ հայկական նահանգին նշանը :

Աս հայկան նահանգ անոմնը Առուսաց տէրութիւնը գրաւ հայաստանի ան մասին՝ որ 1828ին պատերազմով առաւ Պարսից ձեռքէն :